

աղօթք և օրհնութիւն ձեր անպակաս լիցի ի վերայ մեր. և խնդրեմ ի յապենիազ բարեբարէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ զքեզ ընդ երկայն աւուրս պահեսցէ իբրև զջահ անշիջանելի բազմահոյլ եղբարքք՝ ի պարծանս համայն հայկական տոհմի և ի պայծառութիւն սուրբ դամբարանի և աշակերտելոց մանկանց սուրբ եկեղեցոյ: Այսքանս բաւեսցի. առ այս ողջ լե՛ր, ողջագուրեալդ ի Հոգւոյն Սրբոյ: Ծրեցաք ի զընտանի միջի յունուար ԻՆ. օրի: Ղազար ծառայ քո երկրրպազէ զգարչապարս քո զերկոսին. ծառայ քո եմ ես՝ ծառայ և որդի աղախնոյ քո, արա՛ զիս իբրև զմի ի վարձկանաց քոց. ամէն, ամէն. եղիցի, եղիցի: Դարձեալ մեր հոգեւոր հօր Տէր Բարդամին մահտեւոյ և խօճա Մուրատ եղբօր մերոյ ողջոյն մատուցանեմք. Ստեփաննոսի և Սարգիս պապայիս և այլ եղբարց ամենեցուն ծառայ եմք:

Հրատարակեց՝ Մ. Ն. Ն.

“ՄԱՅՐ ՑԱՒԱԳԻՆ,,

Տառապանքիդ առջեւ անգոր՝  
 Խոնարհօրէն եւ մեմաւօր,  
 Քե՛զ կ'աղօթեմ արթիս խորէն,  
 Ո՛վ երկնաւա՛մ Մայր լուսեղէն:

Դու, զբրաւաս Մայր Թագուհի,  
 Որդեկորոյս Ասուածուհի,  
 Ճանչցար վիճքս այլ տկայիւր  
 Եւ հեղուրեամբ զայն կրեցիր:

Չարչարանքին հանդէպ Որդւոյ՝  
 Լըռեցուցիր լաւերն հոգւոյդ,  
 Եւ անգանգաս՝ խաչին տփին՝  
 Հաւանեցար Տիրոջ կամին:

Մահը գրկած բեւեռուդ մեջ՝  
 Բորբոնեցիր սիրոյ անեղջ  
 Ասրուածան՝ Բու մայրական  
 Կուրծիդ նեքեւ անյեղական:

Դու, Մայր բարեաց, մեզ ցոյց տրիր  
 Կենաց ուղին ուր անբասիր  
 Պե՛տք է կայենք, միտք անսրտուջ  
 Եւ հաւես՝ մինչեւ մեր վերջին տունջ:

Մարտ 1932, Գանձիտիկ Մե՛ղ, Բիկ

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԻՔ ՀՕՐ  
Ճ Ա Ռ Ը

Իր նախագահութեամբ առաջին անգամ զուարուած Միաբանական Ընդհ. Ժողովոյ մէջ:

Գերաշնորհ, Հոգեշնորհ և Բարեշնորհ

Միաբանակիցք իմ, եղբարք և Սիրելիք ի Քրիստոս:

Երեք ամիսներէ ի վեր ձեր մէջ եմ արդէն, ստանձնած՝ պարտականութեանց լուծը, զոր Պատ. Միաբանութիւնդ աւելի քան ութ ամիսներ կանուխ առաջարկած էր ինձ իր բարեհաճ ընտրութեամբը, յետ վախճանի ամէնուէր և իմ անմտտանալի և ամէնարժան չօր, որոյ և իր բոլոր երանաշնորհ նախորդաց յիշատակն օրհնեալ յախտեան:

Թոյլ տրուի ինձ, այս առթիւ, երբ առաջին անգամ կը նախագահեմ զիս ընտրող ժողովոյդ գումարմանը, անգամ մը ևս յայտնել զգածուած սրտիս շնորհակալութիւնը, իմ մասին յայտնուած վստահութեան համար:

Բարութեանց Տէրը շնորհէ՛ ամէնուէր և ինձ կեանք և հոգի բարի, կարենալու համար կատարել մեր պարտականութիւնքը և արգարացընել ազգին ակնկալութիւնները:

Եթէ զէթ տարի մը բոլորած լինէր արդէն պաշտօնի ձեռնարկելէս ի վեր, պիտի պարտականութիւն նկատէի և կարենայի իսկ կատարուած աշխատութեանց համարատուութիւն մը ներկայացնել այսօր այս Աթոռէն՝ ամէնուէր և Ազգին իսկ: Բայց ետամտեայ ժամանակամիջոց մը հազի՛ւ թէ պիտի բաւէր ճանչնալու և ըմբռնելու համար այսպիսի դարաւոր և բարդ Հաստատութեան մը կարիքները, և զանոնք գոհացնելու համար հարկաւոր եղած միջոցներն ու կարիքութիւնները: Հետեւաբար թո՛ղ ներուի ինձ՝ եթէ վտանակ հաշիւի, իմ պաշտօնիս՝ այսօրն ազգին այս նուիրական Տան վերաբերմամբ իմ պարտականութեանցս մասին իմ ըմբռնուած միայն կարող կ'ըլլամ յայտնել այժմ քանի մը բառերով:

Դիպուածաւ չէ որ Տուն կոչեցի այս դարաւոր յարկը. իմ համոզումս է արգարև թէ ա՛յդ է անոր ամենէն բնորոշ չ նկարագրիրը. դործի կամ շահու հաղորդութեամբ հաւաքուած անկամներու ընկերակցութիւն չենք հոս, այլ նուիրումի ուխտով գոյաւորուած եղբայրութիւն մը, որ եկած է հոս ապրիլ և իրագործել հաւատքի և սիրոյ կեանքը:

Աստուծոյ վառքը և ազգին սէրը, այս զոյգ զգացումներուն մէջ է որ կը կայանայ այս Տան ոգին կամ նպատակը: Աստուածպաշտութիւն և

ազգասիրութիւն, ասո՛նք պիտի լինին յետ այսօրէս ևս, ինչպէս եղած է ցարդ, այն կրկին միջոցները, որոնցմով պարտինք ամէնքս ջանալ ընդ միշտ իրականացնել այդ նպատակը:

Աստուածպաշտութեան մասեր են. կրօնական կեանքը, եկեղեցական կենցաղը, հոգևորական նուիրումը: Դարերու երկար ընթացքին մէջ կանգուն մնացած է այս Տունը, որովհետև անխափան պաշտուած է Աստուած հոգւով եւ շնորհաբանութեամբ այս նուիրական բարձունքին վրայ՝ զմեզ կանխող սերունդներու կեանքին, կենցաղին և բարոյական նուիրումին մէջ: Պէտք է շարունակուի, պէտք է շարունակենք այդ կարգը ու կանոնը: Անոնք որ յանուն որնէ ձգտումի կամ մտածութեան կը փորձուին այլապէս զարուսել ի դարս շարունակուած այս սուրբութիւնը, այս Հաստատութեան բարեկամներ չեն երբեք:

Այս Տուն մէջ, որ ամէն բանէ առաջ Տունն է Աստուծոյ, ամէն բանէ աւելի պէտք է թագաւորէ Աստուծոյ խորհուրդը:

Իսկ ազգասիրութիւնը, զոր պարտինք ապրելի այստեղ, ամբողջովին կը բովանդակուի այն ջանադրութեան մէջ, զոր մենէ իւրաքանչիւրը առանձնաբար և ամէնքս միասնաբար պէտք է ունենանք Քրիստոնէութեան ոստանին մէջ բարձր պահելու համար Հայ Ազգին պատիւը եւ Հայաստանայ Եկեղեցւոյ ղիրքը, կարենալ մեր ժողովրդեան համար հոգեւոր մխիթարութեան մշտական աղբիւր մը եւ մտաւոր մշակոյթի և կրօնական ու բարոյական դաստիարակութեան վառարան մը ընելու համար այս Հաստատութիւնը:

Փա՛ռք երախտաւոր նախնիքներու, անոնք ըրած են իրենց կարելին, Ս. Երկրին մէջ մեզի կտակելու համար նուիրական այն ժառանգութիւնը, որ հակառակ ժամանակի ընթացքին մէջ ենթարկուած բազում կրճատումներու և նուազմանց, տակաւին կրնայ մեզի երախտագիրտութիւն հարկադրել անոնց սուրբ յիշատակին:

Մեր պարտքն է, եղբարք իմ և Սիրելիք, արթուն և անթարթ աչք հակել և անշէջ պահել կանթեղը զոր անոնք կախած են հաւատացեալներու համբոյրներէն մաշած խաչքարերու առջև և մոմեղինաց բոցէն ծխոտած կամարներն ի վարս: Այդ լոյսը մեր ազգային պատիւն ու պարծանքն է, մեր ջերմեռանդ և խմտառուն հոգածութեան մշտական առարկայ պիտի լինի ան շայ-երեսադէմին պահպանութիւնը Տիեզերական երեսադէմին մէջ՝ պէտք է լինի մեր ազգասիրութեան հոգևոր զինուորութեան զերագոյն պարտականութիւնը, որու առջև պէտք է տեղի տան, եթէ երբեք անողոք հարկ մը պահանջէ, բոլոր միւսները: Մենէ ակնկալուած ազգասիրական մէկալ պարտականութիւններն են, ինչպէս վերև ակնարկուեցաւ, հոգևոր մխիթարութեան և կրօնական դաստիարակութեան գործը, որ սկիզբէն իսկ արդէն եղած է բարերախտաբար այս Տուն մէջ և Հոգեբոյս Ամեն. Դուրեան Սրբազանի պատրիարքութեան օրով առա-

ւելագոյն և գնահատելի աստիճանի մը հասած: Ամէնքս զո՛հ և ուրախ միայն պարտինք լինիլ անշուշտ այս շարժումով ձեռք բերուած և աւելիին ևս յուսադրութիւնը ներշնչող գեղեցիկ արդիւնքին համար:

Երբ կը խորհինք այս կէտին մասին, եղբարք իմ և Սիրելիք, չզոյրինք երբեք ի մտի ունենալէ սա պարագան թէ ոչ մէկ ատեն իբ փոխարեւական կամ նկարագրական իմաստովը նոյն իսկ՝ այնքան սրտառուջ և նուիրական եղած է աստուածաշնչական այն պատգամը. «Ե՛լ ի վերայ լերերի բարձու, Աւետարանիչ Սրնիւ... մխիթարեցինք, մխիթարեցէ՛ք զժողովուրդ իմ, առէ՛ Տէր...»: Կատարական, հոգմակածուած, տառապանքի անհուն դաշտին մէջ շուարած, բայց իր աչքը յոյսի վայլատակումներէն հեռացնել չկրցող այս ժողովուրդը, որ մերինն է, մենէ կ'ակնկալէ իր կոչումուն ձեռքին մխիթարութեան լուսագոյն մէկ մասը, և այդ մխիթարութիւնը անխափելի ստացած պիտի լինի Սրնէն, եթէ կարենայ առնուլ միշտ բարի լուրեր մեր մասին, բարոյապէս խաղաղ հոգևորապէս բարգաւաճ՝ զբական և կրթական վաստակներով արդիւնալից կեանքի մը վերաբերմամբ: Աշխատինք տայ իրեն այդ մխիթարութիւնը՝ մեր կեանքովը նախ, և յետոյ այսօր մեր բնովը, մեր մասուլովը և քրիստոնէական կրթութեան և դաստիարակութեան մեր գործունէութեամբը, ու վաղը, երջանիկ թուական այս Հաստատութեան համար, անոր ծոցէն մեկնելիք երկտասարդ և կըրթուած և հոգեկոյն եկեղեցականներու առաքելութեամբը:

Այս Տունը, լինելէ վերջ Տուն Աստուծոյ, է նաև Տուն Ազգին: Եթէ չկարենանք վառաւորել զայն իբրև աստուածպաշտութեան կայան, կը մթազնի Աստուծոյ նայուածքը մեր վրայ. իսկ եթէ չկարողանանք միշտ աւելի բարձրացնել զայն իբրև վառարան աղնիւ և մաքուր ազգասիրութեան, կը խժժով ազգին բարի ժրպիտը հանդէպ մեզի: Չձայս պէտք է առնել և զայն չթողուլ: Միանգամայն կատարենք մեր զոյգ պզգայն այդ պարտականութիւնները:

Բայց կատարելու համար այդ պարտականութիւնները, պէտք ունինք միջոցներու, որոնք կրկին են անշուշտ. բարոյական և նիւթական:

Առաջինը, կարևորագոյնը, մեր ձեռքն է ունենայ զայն կամ ոչ: Եթէ կ'ուզենք որ իրապէս արդիւնաւորուի Ս. Աթոռոյս նկատմամբ ունեցած մեր սէրը, պարտինք գիտնալ նախ սիրելի վրար. եղբարքութեան զգայումը դատարկ բառ մը՝ ձեռք մը կամ տարազ մը պէտք չէ լինի, այլ զազափար մը և իբրողութիւն մը. երէցը պէտք է սիրէ կրտսերը՝ իբրև ազգայնի յոյսն ու ծագիլը. ու կրտսերը պէտք է սիրէ երէցը՝ իբրև կենդանութեան արմատը, ու երկուքն ալ, այսինքն ամէնքս ալ՝ պէտք է յարգենք օրէնքը և իշխանութիւնը, արմատն ու ծագիլը պէտք է միշտ զոգուած մնան իբրբու հետ՝ սիրոյ և օրէնքի կենդանութեամբ: Խաղաղութեան և յառաջդիմութեան ազգնորոգութիւնը կախում ունի

այս երկուքէն՝ սէրէն և օրէնքէն միանգամայն։  
 Ներուի ինձ այս առթիւ յուսալից պարագայ մը ներկայացնել։ Միարանութեան անդամներէն ոմանք, թուով աւելի քան 14, առաջարկ ներկայացուցած էին ինձի տառապէս գործադրել Տնօրէն ժողովոյ կազմին մասին օրէնքին արամազրութիւնը։ անարդար չէր իրենց փափաքը՝ կանոնական տեսակէտով, քանի որ օրէնքը, թէև սկիզբէն իսկ անգործադրելի մնացած՝ շատ հասկնալի պատճառներով, կը մնար ի զօրու։ Եւ սակայն, որովհետև իմ խորհելու եղանակաւ շատ գործնական պիտի չըլլար սկիզբէն իսկ շիրագործուած օրէնք մը յանկարծ և ամբողջովին գործադրութեան դնել, մտածեցի որ այս անգամ նկատօրութեան առնուի միմիայն Համարատուի և Համարառուի կէտը։ Ուրախ եմ որ պահանջողք անխող չեղան իմ խօսքերուն։ Բայց շատ աւելի ուրախ եմ որ խնդրոյն հետ առընչութիւն ունեցողները մանաւանդ, օրէնքի փափաքով՝ զիւրացուցին եղած առաջարկին կատարումը։ Վասնզի ամէնքն ալ սէր զգացին միմեանց և իրարմով՝ Հաստատութեան հանդէպ։ Այդ սէրն է որ ծնունդ տուաւ այսօրուան այս գումարման պատճառին, որ վստահ եմ թէ պիտի բերէ մեզի նոր և զեղեցիկ խաղաղութեան մը գրաւականը։

Իմ ջերմ փափաքս է որ ամէն ինչ տնօրինուի միշտ սիրոյ և օրէնքի գիտակցութեամբ։ Եթէ, այսպէս, զօրաւոր լինինք բարոյապէս, ինքնին կը զօրանանք նաև նիւթապէս։ Վասնզի զուարթ, խաղաղ և բարի հոգին, այսինքն սիրալիք հոգին է որ կը զրդէ միտքը «ի հնարս»։ Նիւթական ըսելով՝ կ'իմանամ նախ Ս. Աթոռոյս կազմակերպական սիճակը, և յետոյ ելմտական կացութիւնը։ Կը խորհիմ թէ այս մասին կան կարևոր ընելիքներ։ Բոլորիկ թուլացումներ յառաջ եկած են կրթական և կարգապահական կազմերու վրայ։ Կը յուսամ թէ կրթարանը շուտով կը կարգադրուի հաստատուն և վերջնական ձևի վերածելով՝ զպրոցական ծրագիրը, որ պատրաստութեան մէջ է արդէն։ Իսկ վանական կարգապահութեան վերաբերեալ կէտերն ալ, ելմտական տարիէն առաջ յուսով եմ թէ կը գտնեն վերջ, երբ պատրաստուին և կիրառութեան դրուին այդ առթիւ անհրաժեշտ դատուած կանոնադրութիւններն ալ։ Գժուարագոյնը՝ բուն նիւթական կամ ելմտական է, որ, ինչպէս գիտէք ամէնքդ, և ինչպէս պիտէ ազգն համօրէն, կը ճնշէ մեր վրայ։

Խանգարուած չէ մեր տնտեսական կացութիւնը։ Բայց հետի է նախանձելի ըլլալէ, քանի որ պարտքի կարևոր բևս մը ունինք մեր գլուխին վրայ։ Ազգատ չէ Ս. Յակոբայ Տունը, (օրհնութիւն առօր տնտեսականը նախահոգացող հին վարիչներուն և նուիրատու բարեպաշտներուն) բայց իր կալուածական զրամագլուխին մէկ մասին անշարժացման և մեծ մասին ներկայ համաշխարհային տագնապին պատճառաւ նուազման հետևանքով, չուենիք հարուստ Հաստատութեան մը զիւր կեանքը։

Կը փափաքեմ մտածել թէ մեր ելմտական զժուարութեանց այն մասն ալ, որ մօտաւոր անցեալներէն կուգայ մեզի, հետևանք է ոչ թէ ուղղամտութեան՝ այլ հասկցողութեան պակասին։ Կրօնաւորներ ենք ամէնքս ալ, և ա'լ աւելին՝ վանականներ, այսինքն աշխարհէ մեկուսացած մարդիկ, որ բնականօրէն չեն կրնար ունենալ լիուրի հասկցողութիւնը աշխարհը վարող այն գիւտային ոյժին, զրամին կամ հաշիւին, որ աշտ տատամտումի մատնած է այդ տեսակէտով ամենէն հանրահռչակուած հզօր ուղեղները, աշխարհի մեծագոյն հաշուագէտները։

Եւ որովհետև մեր ելմտական կացութեան դարման մը խորհելէ առաջ պէտք էր նախ ուսումնասիրել զայն, յետոյ, ըստ արժանւոյն, տնօրինելու համար պարտն ու պատշաճը, Տընօրէն ժողովոյ համախոհութեամբ հրաւէր ուղղած եմ նախկին Նախարար և հանրածանօթ ելմտագէտ և ազգասէր Հայու մը, Վսեմ. Ոսկան Պէյ Մարտիկեանի, հանիլ զալ Ս. Աթոռս, և յետքննութեան և ուսումնասիրութեան տեղեկագրել մեզ մեր վիճակը և ընել իր թելադրութիւնները։ Ուրախ եմ որ, Նորին Վսեմութիւնը ընդունած է մեր հրաւէրը, և խոստացած է ի մօտոյ իմացնել մեզ զէպի մեզ իր մեկնումին թուականը։ Վստահ եմ թէ այս կարգադրութեան մեծապէս պիտի օգտուի Ս. Աթոռս, նիւթական վերանորոգման տեսակէտով։

Ահաւասիկ, Եղբարք իմ և Սիրելիք ի Տէր, ընդհանուր գիծերը իմ ըմբռնումին՝ վերաբերմամբ իմ պաշտօնիս։

Ընտանած եմ արդէն գործի, և, հակառակ կըլլիմայական փոփոխութեան ազդեցութեանը արդէն ուղեւորակազմ իմ առողջութեանս վրայ, աշխատութիւնը և կամքը չէ որ կը պահպին ինձի և պիտի ընեմ իմ բովանդակ կարելին ծառայելու համար Աստուծոյ և Ազգին այս Տան։ Իմ անկեղծ և խոր փափաքս է միայն որ գործակից լինինք միշտ ամէնքս իրարու։ Սէրը, խաղաղութիւնը և օրէնքին յարգանքը միայն պէտք է միշտ առաջնորդեն մեզի՝ այս զժուարին այլ քաղցր լուծին ներքև, ծառայելու համար Աստուծոյ, Ազգին և իր Եկեղեցիին և Ս. Աթոռիս։

Կը մաղթեմ որ Տէրը մխիթարէ մեր տառապեալ ազգը, զօրացնէ մեր նահատակ Եկեղեցին, ի հաստատութեան և ի պայծառութեան պահէ Սուրբ Աթոռս, և օրհնէ ամէնքս։

